



ՀԱՅՈՒԹՅՈՒՆ

ԳՐԱԿԱՆ ԳԻՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ

Հայության Հայության Անդամակիրիա Հայության Անդամակիրիա Գործեալի

Գ. ՏԱՐԻ

ՀԱԿԱՆ ՆՈՅԵՄ. 1913

Թիկ 8 9

ԽՄԲԱԳՐԱԿԱՆՅՈՒԹԵԼԻՆԱԿԱՆ ՇԱԲՍԹ

Վ. Յ. ՅԱԿՈՎԵԱՆ

Ա. Յ. Յ. ՅԱԿՈՎԵԱՆ

Հայութեան մեծ տօնիր կատարուեցաւ իր սահմանուած օրը Հոկտեմբերի 13/26ին թերեւս աշխարհի ամեն կողմէ, ուր հայը կրնակի: Հարիւրուոր տարիներէ իմեր զօրքի քաղաքաւկան ամեն անկախութենէ, ամեն տեսակ դժբախտութիւններու և դժուարութիւններու, հալածանքներու և ջարդերու ենթակայ հայութիւնը պահուած է իր այբուբենին շրջարհիւ: Ա. Յ. Գ. Եկառ գրիկելու հոյերը ճիշդ ժամանակին երբ Բիւզանդիան և Տիգրանեան գահիները գուն կործէին կլիելու մեր ազգը: Առանց գրականութեան, առանց կրոնի, առանց կրօնական գասաթարակութեան՝ հայութիւնը սահմանուած էր ջնջուելու կամ յոյներէն՝ որոնց կրօնակից էր և յոյն եղեղեցականներ էին որ կմարզէին հայ մանկախն կրօնի մէջ, և կամ ասորիներէն՝ որոնց համն թեւ թիկունք կինար Տիգրանի գանը: Երբորդ վասնագ մէր մազդեզակական

կրօնը՝ զոր Արքայից Արքայն կջամար ի գին ամեն զոհութեանց հաստատել Հայաստանի մէջ:

Ս. Մեսրոպի՝ գիւղացի խոնարհ եկեղեցականի մը մե՛կ գիւտը սակայն կուգար վեր խվայր չընել այս բոլոր հոյշեաները. Ա. Յ. Գ. Երբ ասացին անգամ հնչեց Վաղարշապատի կաթողիկոսարանին խոնարհ չէնքերէն միայն մէջ՝ այս բոլոր ամբարտակները խաւաքարտի նման կործանեցան, տակնուշարաց եղան: Ո՞վ էր այն երանեի հայը որ ասացին անգամ լսեց սրբոյն Մեսրոպի բերնէն և կրկնեց այր, թին, զիմ: Այդ նույիրական մոգական գիրերը գեռ կհնչեն աշխարհի չորս կողմերը թունդ հանելով բոլոր հայոց սրտերը: Պինդ կիարին հայերը իրենց սքանչելի, անդտանելի և ամնակատրեալ այլուրենին. անով է որ իրենք մուտ գործեցին քաղաքակիրթ աշխարհին մէջ, անով է որ ապահովեցին իրենց ազ-



գային զոյութիւնը և եկեղեցական անկախութիւնը։ Անզվ է որ վերջապէս կանգնեցին այն հսկայ յիշատակարանը որ Հայ զրականութիւն կկոչուի և որուն հիմնաքարն է Սսառուածաշունչը։

Ալբուրենը ամէն ազգի զարդացման մեծագոյն սատարն եղած է բայց մանաւանդ մեզի համար ո՛չ միայն զարդացման այլև գոյութեան միակ գրաւականն եղած է անցեալ 1500 տարիներու մէջ։ Անօր զիւտի լուրը յուղման մասնեց թիւղանդիռն ու Տիգրոսնը։ հալածական ըրաւ կրօնուսոցց յոյն և ասորի քահանաներու վոհմակները՝ որ կրօնական վարդապետի սքեմին ներքեւ քաղաքական գործիչն դեր կկատարէին։

Ուրիշ ազգերու մէջ պետութիւնն է որ կովանպանէ զրակոնութիւնը, կքաջալերէ և մեկենաս հնանդիսանայ։ Բայց մեր մէջ հակառակն է այր թեն զիմն է որ կը պահէ ազգը, լեզուն և եկեղեցին։

Այրենգիմի զիւտավ քաղաքակրթական արշալոյսը՝ նոր այգն է որ կը ծագի Հայաստան աշխարհի մէջ։ Եւ անցեալ 16 դարերու մէջ երթեք շնաւարեցաւ այդ լոյսը, այլ հետզեաէ բարձրացաւ բարձրացաւ և նոյնիսկ առաջին գարուն իր միջօրէ ականին հասաւ։ Կարդացէք և հիացէք Ուրկեարու գոհար գործերը՝ ո՛վ գուք երախապարտ հայկագունք, երանելի նախահարց գժրախա զաւակունք։ Խնչ ծովածաւալ ժառանգութեան տիրացած էք բաղդատեցէք Աստուածաշունչը՝ աշխարհի ամենէն հզօր և ամենէն տւելի քաղաքակիրթ համարուող Անկօ-Սաքան ազգերու Ս։ Դիրքի վերջին թարգմանութեան հետ Դուք որ ձեր մայրենի լեզուին հաւասար դիւրութեամբ կիսօթք և կկարդաք անգլիերնը, զմայլեցէք Սահակայ և Մեսրոպայ մեղմածորան գրիչին վրայ։

«Եւ ասաց Աստուած, եղեցի լոյս։ և եղեւ լոյս։ And God said, let there be light, and there was light.

Եւ լոյս ծագեցաւ բարոր հայկական աշխարհին վրայ։ Սբարատայ հզօր բարձունքէն մինչեւ Փաղկաննի խոնարհ գաշանքը,

լուսաւորելով հայ վեհապետին վառապանծ գահը և անանկ գեղջուկին առւնը, անոր միակ վառարանին քով բոցավառ ուրիշ վառարան մը վառելով։ Այդ վառարանոր, այդ օջախը, դարսուց իդարս վառ պիտի մնայ ամեն հայու տան մէջ, և երբ եռամիայ քառամիայի մանուկը թոթով լեզուաւ հնչէ այր թեն զիմն որպէին լուսոյ չող մը կը մագէ իր հոգւոյն մէջ, լուսոյ ճառագայթի մը կը թափանցէ առւնին մէջ և հնարդնեաէ լուսով կուտպէ տունը, լուսաշող արձան մը կանգնուած է երկու մեծ վարժապեսներու ինկիրի յիշապակին։ Կանգուն պիտի մնայ այն տունը՝ ուր կը հնչէ արդ կանգուն պիտի մնայ այն եկեղեցին, ազգը, համայնքը որ երկիւղածօրէն պաշտօն կմատուցանէ այդ լուսակէն տաճարին։

Այսօր մեր կացութիւնը նիւթաբէս թրշուտու է աշխարհի մէջ, և տարասպայման կերպով թշուտու։ Մեր տան մէջ մեզ օտար կուղեն նկատել, կհալածեն, կնեղեն, կոսնգոսնեն, կարհամարհեն մեզ։ Մեզ կը զանան գյուռթեան իրաւունքը մարդկային ամենէն անկողսպակի իրաւունքը կեանքի և ինչքի ապահովութիւնը։ Խնչ բաներէ զրկուած ենք անցեալ դարերու մէջ, և այժմ ինչ մեծ արածութիւններ զիրքեր, հոգեր, հողեր կիսրանցնենք։ Տէկիր ժիշկիւնիւ ազգ մը եղած ենք, վերջին 25 տարուան մէջ ինչե՞ր ինչե՞ր կորուսինք, բայց չկփեցանք։ մեր ովնայարի ոսկորը գեռ ուղղորդ է փառթիւն չէ մտած հոն։ Դեռ շոտ հարուստ ենք։ Սահակ-Մեսրոպ մեզի անկողսպակի գամձեր տւանդած են։ մեր բազմադարեան սարկութեան և աղքատութեան մէջ անսնք մեզ մնուցած ու պաշտպանած են։ Հենգիկաստան Սումագրա, Զինասաւան, Ճարտոն, Սրեւելեան Հնդկ, կրզիները, Եւրոպա, Ամերիկա և Աֆրիկէ՝ ամեն տեղ ամեն կլիմայի ներքեւ ուր կը հնչես դու.

Ո՞վ մեծառքանչ գու լեզու,

Ո՞վ հեշտ բարբառ մայրական,

Դու պահած ես և կը պահես հայը,

Կեա՞ց միշտ լեզուդ հայկագեան.
Կեա՞ց անսասան, կեաց յուեաւ

Կատարեալ այրուըլեն.

Այս, կատարեալ այրուըլեն և հարուստ
այրուըլեն, յունարէնը, երայնցերէնը, ա-
սորիբէնը, լատիներէնը, արաբերէնը՝ իրենց
22-26 տառերով որչափ մնձ գժուարութիւն
կը կրեն արաբերելու Ժ. Ճ. Չ. Յ. Ճ.
Ճայները՝ ամանք 2-Յ-4 գիրեր կը մէկտե-
զեն մէկ հասիկ Զ մը Ծ մը արաբանե-
րու համար: Իսկ արաբը և թուրքը անհը-
նար է որ Ծ, Զ, Յ և զրէ: Յյոււ-
րէնի այս ճկունութիւնը, չնչիու գրելու
անհարին մնձ դիւրութիւնը՝ մեր փոքրիկ
հօտին զերադանց ազգեցութիւն մը տուած է
իր շուրջի ազգերուն վրայ: Հայերէնը չուտ
կը գրուի և դիւրին կը գրուի, գիւրին կը
կարգացուի: Մեր դրացի ազգերու հետ
սաղդասութիւնը զննենք մեր գրականութիւ-
նը: Պարսիկ՝ շատանց մուսած է իր բնիկ
այրուըլեն և արաբականը օրդեղած է, պար-
սիկ զբակունութիւնը փօքրիկ գասակարգի
մը միայն վերտապահուած է, հպսարակ ժո-
ղովուրդը ո՛չ միայն Պարս: Հիմնար գրել,
այլ և մուսած է զայն, և նոյն իսկ սատա-
նին, թեհրանի մէջ, կորդ թուրքերէն մը կը
խօսուի: Գեւ պարսկերէն լիզուով չէնք շր-
նորնք թերթ մը չէ հրատարակուած Պարս-
կասանի մէջ:

Ասորերէնը շատանց մնուած է, միայն սանգ-
լիացի բոլոր, և գաղիացի կամոլիկ միսիո-
նարներ եկեղեցական գիլտիկ կը տալին:
Խարբերզու կողմերը հայերէն, Տիգրանու-
կերափ կողմերը բրդերէն, իսկ Սիւրիայ մէջ
արաբերէն կը խօսին կը գրեն: Եւ մեր
համացած հայտիսու տառին՝ մեր պատուա-
կան բարեկամ, Աշուր Եռուութիւնի կը հրատա-
րակէ միակ ասորատու թերթը՝ բոլոր ոշ-
խարնի մէջ: աւան որ նա ալ ստիպուած
է ասորատու թուրքերէն գրել, ճիշդ մեր
հայտատ թուրքերէնին պէս: Մեր դրացի
քուրդերը՝ դնու ոցնչ ունին: արաբական
տառերով որչափ մնձ ունին: արաբական
անյաջողութիւն դատապարտուած են, Քուր-

դերէնը կը զբուի միայն հայերէն կամ լա-
տինական ասաւերով: Ա.փառ' որ զեւ ար-
թնցած չեն այս մեր ու չիմ հայրենակիցները:

Իսկ մեր խեզճ թարք ժողովուրդը՝ ին-
չե՞ր կը քաշէ հարազատ այրութէնի պակա-
սութիւնէն, մէկ վազ գիրով ինչպէս նշէ
էօ, իւ. օ. ու ձայնաւորները, մէկ յէփ գի-
րով ի. կ. յ. և ձայները: Հապտ ձայնա-
ւորներու պակասոր, զորս անգտանելի շի-
նեար բանի մը պէս այնչափ կծծիութիւնով
կը գործածն թուրք գրագէաները: Արդէն
սկսած է զբաղեցնել թուրք գրագէաներու
միաբը թուրք լիզուն կատարեալ այրուրէ-
նովմւ օճաւելու գաղափարը: Կը վախնանք
թէ բնաւ չպատի լաջոզին քանի որ կրո-
նը և ազգ, հպարտութիւնը կարգիէ իրենց
ընդունել հայ կամ լատին տառերը:(1)

Հայ-Տպագրն թիւնը

Մեղապարտ Յակոբ գոպիր՝ մին է այն ան-
համ հայերէն որ հայ ազգին յատուկ եղող
ձեսներէց ոզին կմարմնացնէ իր մէջ: Եթէ
Ե, Մեսրոպ հնարեց հայ տառերը՝ մեղա-
պարտ Յակոբ նոր ոգի, նոր թուիչ առւաւ-
անոր և զայն կրօծանումէ, կորուստէ ազտա-
պահեց: Մեղապարտ Յակոբ և իր յաջորդ-
ները լոյս աշխարհ հանեցին մեր նախնեաց
գանձերը որ վանքերու գարաններու, գետ-

(1) Եթեւելի թուրք գրագէալ Ապտ. ձեփակէթ պէյ գա-
համառանդ իշխանին ներկայութեանը ընդունուած
տանեն հետեւեալը խօսած էւ Բարձրապատիւ տէր, կը
համարձակիմ յայտնել ձեզի թէ մեր այս օրուան
թուրքերէն տառերով ոչ մեր լիզուն կոկել ոչ ալ զի-
տութիւնը ընդհանրացնել հնոր է: Ես կենացս 43
ասրին լրացնելու վրայ եմ, առար 30ը շարունակ ընթեր-
ցումով և հեղինակութիւնով անցուցած եմ և կընամ
գոնէ մերերկին զրոյ կարգացներէն մին համարուիլ-
այսու ամենայնիւ անհամար բառեր կան զոր ուղիղ
չեմ կարող կարգայ: Մեր բարձրաստիճան զին: պաշ-
տօնեաներէն մին կճանշնամ որ ընդ սպայակոյ-
տի անդամ է, շատ մը կարեւոր հրատարակութիւն-
ներ ունի և մեր երկրին գիտնականներուն մէջ ու-
սանակարգ գիրք մը կը բառէ, 6-7 ամիս առաջ երբ
եր ներկայութեանը կը գտնուէի, մոշիլիսամանի բա-
ռու մէկիլիշեամանի կորդոց: Այս թերութիւնը որո՞ւ
կը պատկանի, անպատճառ մեր գիրերուն:

Նմափոր այրերու մէջ՝ ցեցերու, հրդեհներու և աւերիչ ձեռքերու ճարակ պիտի ըլլային։ Տպագրութիւնը զանոնք բազմացուց և մատչելի բրաւ հայութեան ամեն անհատին։ Տըպագրութիւնն է որ ծանօթացուց մեզ և մեր գրականութիւնը քաղաքակիրթ աշխարհն և մեծ ազգերու քով մեղի համար դիրք մը շնորհ։ Տպագրութեան շնորհիւ է որ Սահակ-Մեսրոպ կը խօսի ամեն առան, ամեն հիւզակի, ամեն եկիդնցիի մէջ։

Պատիւ և յարգանք այն մեծ հայուն որ մեղապարտ Յակոբ համեստ անուան տակ կպահէ իր տնունը, և ռահմիրան կրպայ հայ տպագրիչներուն։

Փոքր Հայք և Յորելեանները,

Փոքր-Հայք մեծ բաժին ունեցած է և պիտի ունենայ հայ մտաւորական պատմութեան մէջ։ Մեղապարտ Յակոբ դպիրէն կէս գար յետոյ սկսեց ընդհատեալ տպագրութիւնը հայ գիրքերու Թոխաթեցին Արգար դպիր, արքայական սերունդէ։ Անկէ դոր մը յետոյ կակաի կ. Պոլսոյ մէջ Մարգուանցին Գրիգոր դպիր և կը տաէ հայերէն ամենէն խոշոր գիրքը՝ Յայոմաւուրքը։ Ճամբան հարթուած էր, անկէ ասդին անդնդհատ կը շարունակէ հայ տպագրութիւնը, հետզհետէ աւելի ճաշակաւոր և գեղեցիկ տառերով զարգարուած։ անպէս որ ցարդ 300 տեսակէ շատ աւելի հայկական տառեր հնարուած են, արհեստին ամեն նրբութիւններով և գեղեցկութիւններով օժառուած։ Նոյն խակ մեր փոքրիկ տպարանին մէջ 35 բազմազան տառեր կան։ Հայուն գեղագիտական և գեղեցկութիւններուն ճաշակը կիայցի իր տառերուն մէջ, իր բոլոր ճիգն ու ջանքը թափած է զանիկա հրապուրիչ և գեղատեսիլ բնծայելու մէջ և գերազանցապէս յաջողած է։⁽²⁾

(2) Ոչ միայն հայ տառերը կը փայլին հայ արուեստագէտին ճարագար մասներուն տակ, այլ և արտաքան տառերը անօրինակ գեղեցկութիւնն մը կը ստունան հայուն գրիշն և գչիրին տակ։ Արագեան, Միւհէնտիսեան և Խ. Գէորգեան այնպիսի երանդներ և փայլ տուած են անոր՝ որ անհնարին է չհիմնալ արուեստին փայլ երբ բազդատութեան դրուի արա-

նոր Սայ և Յորելեանները.

Նոր Սայ հայ ազգին երկու մեծ առներու ի յիշատակ՝ իր լուման բերաւ հայ գրականութեան համեստ սեղանին վրայ, հրատարակելով նախ մեծ տպագրիչն՝ Մարզուանցի Գրիգոր Դպիրի կենսագրութիւնը և յետոյ զայն գիրքի ձեւով ալ զատէն տրպելով։ Բայց ասափ Յորելեանական զոյդ թիւմը հրատարակեց միացեալ Մարտ-Ապրիլ որու մէջ խատացուց Փոքր Հայքը իր անցիալով և ներկայով մանրամասնութեամբ։ Այս ձեռնարկին մասնակցեցան Փոքր Հայքի հայ գրողները, ի գլուխ ոռոց Գեր, Շաւարչ Ծ. Վ., Սահակեան, Եւգոնիոյ առաջնորդը։ Բնուդարձակ ծրագրիին մնացեալ մտաերր հետազնատէ պիտի հրատարակուին Նոր Սայի էջիրու մէջ, որով ապագայն համար մեծաւոյն ծառայութիւնը մատուցած կը լլան Նոր Սայ պատկերացնելով Փոքր Հայքը զոյդ հարի բամնակներու առթիւ ի բան և ի գիրք, ինչպէս մեր Սեպա. ի թիւով յիշած ենք, Փոքր Հայքը առաջնակարգ գիրք կը ըստէ դաւասիր լուսաւորութեան գործին մէջ։ Հոն կան հինգ հայ տպարաններ՝ Ներսօ-Մրտպեան և Եղղաղալեան (Մարզուան), Յովնոնեան (Ամասիա), Պոյաճեան (Գոկիա), Հոզդար (Սերաստիա), Հոն հրատարակուած են և հրատարակուին՝ Նոր Սայ, Հայկունի Բողրոց [և յուն. Պոնտո] Մարզուան, ⁽³⁾ Ամասիա, Ապառած (Ամասիա), Իրիս (Եւգոնիա), Հոզդար, Անդրանիկ (Սերաստիա), Կան երեք գորէներ, Սանտատեան, և Նորմալ Գորէն (Սերաստիա), Անաթոլիա գորէն (Մարզուան)։ Իստափ վարժարաններ՝ Ս. Սահակեան (Մարզուան), Ազգ Վարժարաններ (Սերաստիա, Գոկիա)։ Իսկ Երևանուաններու ունին բարձր, վարժարաններ կամ Գորէներ՝ Մարզուան, Ամասիա, Եւգոնիա, Սերաստիա և Սամսոն։

բական սատաններու՝ Պերութի և Խանիքէյի տպագրաբական տառերուն հետ, որոնք իրենց կարգին ընդօբնակութիւններ են Միւհէնտիսեանի տառերուն։

(3) Նաեւ ձեռագիր և խմբատփ թերթեր՝ ձևարարական թրութիւն 1880, Յըռուստկ Պանափի Դայաճեան և Յակոբեան (1885-6)։

Հ. Պետրոս Քաջունի՝ երեւելի գեղագիր արուեստագէտը՝ հայ արկնանց նախաձեռնութեամբ բացաւ առաջին Արծեստանոցը ու Արուեստանոցը Ամասիոյ մէջ։

Փոքր Հայքի բոլոր քաղաքները ունին զոյգ զ զոյգ մանկապարատէզներ, և Մարզը-ուն ունի ափարք-մանկապարատէզներ ուր կուսանին մանկապարափզպանուհիներ (1899 էն ի վեր)։

Աւելորդ է բայլ թէ Փոքր-Հայքի մեծ և փոքր բոլոր զիւղերն ոլ, աւաններն ալ ունին իրենց գորոշներն ։ Այնպէս որ այս յուրեկնական հանդէմներու առթիւ կինանքը ըսել թէ Փոքր Հայքը իր ազգային և օտար կրթական հասաւառութիւններով, ապարան-ներով և թերթերալ առաջնակարգ դիրք մը կգրաւէ գաւառին և ընդհանուր հայութեան մէջ։ Փոքր Հայք արժանապէս աօնեց կըրպին Յորեկեաններու Ազգային թերթերը Սերաստիայ, Եւգոկիսյ մէջ կատարուած հանդէմները ձանուցին արգէն։ Մեր կմնայ հունկարագրել Մարզուանու մէջ կատարուած հանդիսութիւնները։

Հայաստանեայց Առաքելական եկեղեցի եւ Հայաստանեայց Առեւտարանական եկեղեցի,

Յորեկնական հանդէմներու յիշասակը յաւերժական պիտի մնայ շատ պատճառներով, որնցմէ մին է երկու համարիան, համալեզու ազգայիններու պաշտօնական միութիւնը։ Դարերու ցաւալի փորձերէն յետոյ ի. բգ. գարուն վերապահուած էր սորբինացներու մեր ազգայնութեան մեծ և փոքր զանգուածներու անհամաներուն թէ ազգութիւն և կրօն իրարմէ շատ տարրեր բաներ են։ Հնար է նոյն ընասանիքին պատկանող անհամաներ շատ մը խնդիրներու մասն տարակարծիք ըլլալով հանդերձ կրկն քոյր երբայր բլլալ։ Նոյնպէս է խնդիրը ազգային մեծ ընտանիքին համար Ապահու Համբաւ մեծ զասափարակը եղաւ ուսուցանելու մեջ ամեն ճշմարտութիւնը մէջ։ Բազոք անխափի կչարգէր ու կհաւածէր։ Կծափահարենք այս միութիւնը, ծաւալման նպաստած են մեծապէս Բարե-

որովհետեւ զայն ջտտագոված և տարիներով նոյն նպատակին իրազ ործման համար ճգնած ենք Անգլամոլիայի մէջ։ Մեր բազմ-միաբնա վարժապետը Բրոֆի. կ. Թումանան նոյն սկզբունքը կբարտզէր միշտ և 1890-91 ին բացովեայ ժողովներու մէջ համարիւն եղայլներու անագին բազմութեան կրկնել կուտար «Ազգութիւնը ուրիշ է, կրօնը ուրիշ է», «Հայը իր կրօնը փոխելով ազգութիւնը յի փոխներ»։ և այլ պարզ ճշմարտութիւններ։

Ենուորհաւորենք կեղանին մէջ այս նրապատակաւ աշխատաղ ազգայինները։ ալ որ ասավին անգամ յցացաւ միութեան գաղափարը՝ կուտարեալ հայ տղամարդն էնա բնականաբար մանրամանութիւններ շատ կան գեռ խորնուելիք և բուծուելիք, սակայն մեծ քայլը առնուած է նուիրագործելով այս միութիւնը, մեացեալը մօտիկ ապագայի գործն է։

Հոս պէտք է փակագիծի մէջ լսենք թէ այս սկզբունքը այսինքն կրօնի և ազգութեան անխարութիւնը— մեծ չափով մը ի գործ կը գնէ Մարզուանու Աւեաւ։ Եկեղեցին։ Եկեղեցին ազգաստախնամի գանձին ապրեկան հասոյթին 5/օր Լուս։ ազգայնոց կարօտներուն կրթայա։ Նորահաստատ, նորակառոց անկելանոցի պատապարեայններու չորսն ալ Լուս, են, որք իրենց ծեր և անկար տարիքին մէջ, ամեն առատութեամբ և գորդուրանօք քրոջ ինամք կվայելին։ Հիւանդանոցի պատապարեալներուն և ամենօրուան գարմանուածներուն ճրիններուն երեք չորրորդն Լուս են։ Ասոնք շօչափեկի ապացուցներ են ցուցունելու թէ Աւեաւ։ հայերը խիստ կանուխէն ի գործ կը գնեն անխարութեան ոգին։ Դաստիարակութիւնը և անոր հետ միասնակ եկեղեցին և գարոցին մէջ ուսուցուած սիրոյ և ազգայնութեան գաղափարները մեծ յեղաշրջում բերած են Աւեստանականներու մէջ։ Իսկ ծմբառութիւնը պարա կը գնէ մեզ սակարեւոր կէան ալ յիշելու որ մեր Լուս։ եղայլը աթեան մէջ այս անխարութեան ոգիին ծաւալման նպաստած են մեծապէս Բարե-

գործականը և յեղափոխական կուսակցութիւնները :

Կը մազթենք որ երկու համարիւն եղբայրութիւններ օրըստօրէ զիբար աւելի լաւ ճանչնան և գործակցին ազգ լուսաւորութեան վսին գործին մէջ: Երկու կողմին հրապարակագիրներուն վրայ մեծ պարտականութիւն կը ծանրանայ այս մասին :

Քրիստոնեական աշխարհի 1600 ամեակը.

Քրիստոնեայ աշխարհը՝ Եւրոպայի և Ամերիկայի մէջ տանեցՄիլանի հրովարտակին 1600 ամեակը: Մեծն կոստանդիանոս 313 ին Միլանի մէջ հրապարակեց հրովարտակ մը՝ որով քրիստոնէութիւնը կը ճանչնար իրեւ պետական կրօն, երբ արդէն սոսկալի հաւածանքներու մէջտեղ քրիստոնէութիւնը բռոր հառվմէական պետութեան մէջ հասաւասուած էր: Կոստանդիանոս ճանչցաւ զանիկա իրբու ուրոյն կրօն: Ասով քրիստոնեաները իրենց կեանքին և ստացուածքին տէր եղան և համարձակօրէն սկսան պաշտել զԱստուած: Հռոմէական եկեղեցին մանաւանդ անձ հանդիսութիւններ կատարեց աշխարհի ամեն կող: Մարզուանու մեր կաթողիկէ ազգայիններն ալ տանեցին զայն արժանապէս և անոր յիշասակը վառ պահու համար թատերական ներկայացում մը տուին իրենց եկեղեցին մէջ: Նիւթին էր զուտ կրօնական «Քրիստոնէութեան մուտքն ի Հայաստան, Լուսաւորիչն ձեռամբ»: Պատմական գեղեցիկ նիւթմը, նեղինակն էր Հ. Յովսէփ Յօվունի, բնիկ Մարզուանցի: Դերակատարներն էին Աղքասաւինամ Եղբայրակցութեան անդամները: Ճշմարտութիւնը պարա կդնէ մեր վրայ բարու որ գործը չատ խնամքով պատրաստաւած էր և հեղինակին խորին հմտութիւնը կատանանցէր ազգ պատմութեան և գերակատարներն ալ լիովին ուսումնասիրած էին գերեւը և անթերի կատարեցին: Հասոյթը աղքատներու յատկացուեցաւ:

Արհիսապամի Յովի, Եպ ՆազլըԿան՝ թեմին առաջնորդը՝ միջնարտիներու միոյն աւեն պերճ լեզուաւ ճառեց 1500 ամեակի

տօնին նշանակութեանը, հայ լեզուի և զըրականութեան ճոխութեան մասին: Ինքը Հռովմայ մէջ Լեւոնեան գալրոցի հայ լեզուի և զրականութեան ուսուցիչն եղած է և ընթացաւարա հայ կաթողիկէ երիտասարդ վարդապեսներու Հայ լեզուի և պատմութեան մասին ունեցած խորին հմտութիւնը՝ գրաւական մէջ իր խզանար պաշտօնավարութիւնները կյայանենք իր յապանած աղնիւ զգացումներուն համար:

Կարգադիր Մասնախումբեր.

Հանդիսութիւններու շքեզութիւնը և վեսեմութիւնը կարգադիր մասնախումբերու հաւատարիմ աշխատութենէն կախուած է: Մեկ ամենուս մեծ վիշտ պատճառակց որ Պոլսոյ մէջ՝ ուր աշնչափ փառաւոր պատրաստութիւններ աեւնուած էին փառաւորապէս աօնելու: Հայութեան մեծ հանդէսը՝ Կ. Մ. ի անհոգութեան պատճառաւ անփառուակ վերջ մը ունեցաւ:

Մինչ գես հոս՝ զաւասին մէկ անկիւնը, ամենայն կանոնաւորութեամբկատարուեցաւ թէ Փոլէճին մէջ և թէ Ս. Սահակիան վարժարանի մէջ: Օր առաջ առմասակներ ցըրուած էին, հանդէսի սրաները լեցուեցան, բայց և ո՛չ մէկ անկանոնութիւն, ո՛չ ժխոր, ո՛չ աղբուկ: Արդէն ժողովուրդը վարժուած է հոս թէ՝ հանդէսին վսեմութիւնը կը պահանջէ լուս և լուրջ կենալ: Երկու պարզաներու ներքեւ ալ ժամացցի կանունաւորութեամբ գործեց յայտագիրը:

Կնորհաւորինք կարգադիր մասնախումբերը իրենց անհանուէր աշխատութեան համար:

Հանդէսներ սարքել և զանոնք կանունաւորաբար վարել զիտութիւն մէջ, որ գարգացած է Մարզուանու մէջ Անաթողիայի նառնիւ: Զմուն եղանակին երբ բանախօսութիւններու և ընդունելութեանց շարքը կոկոր, ամէն ուրբաթ իրիկուն քաղաքացին կը խուժէ: բայց ո՛չ մի անկանոնութիւն կոպասահի: պատառհաններէ մագլցիրու սուզորութիւնը 20 տարիէ ի վեր անհետացած է: